

ՀՆԱԳՈՅՆ ՊԵՏՈՒԹԻՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՄԱՆ

Հեղինակ՝ ԱՐՄԱՆ ՄՈՎՍԻՍԵԱՆ

Երևան, 1992, էջ 77

Հայ ժողովուրդի ծագումի քննութեան խորացումը վերջին տարիներուն նորէն աչքերը սեւեռել տուաւ Միջազետքի հնագոյն՝ սումերական եւ ակկադական քաղաքակրթութիւններուն, հոն փնտոելու համար հնարաւոր կապեր հայկական լեռնաշխարհի ու հայերու հետ:

Այդ ծիրին մէջ կ'արձանագրուի Արտակ Մովսիսեանի այս փոքրածաւալ աշխատութիւնը: Լստ տեղեկութիւններու, հեղինակը դեռ երեւանի պետական համայստանի պատմութեան ճիւղի ուսանող է եւ ցարդ յայտնի է «Լրաբեր հասարակական գիտութիւնների» եւ «Գարուն»ի մէջ հրատարակուած երկու յօդուածներով:

Արատտա քաղաք-պետութիւնը բացառապէս կը յիշատակուի սումերական շարք մը վիպերգներու մէջ: Անոր տեղադրութիւնը վերջնականապէս ճշտուած չէ, թէեւ առհասարակ կը գետեղուի Միջակետքէն դէպի արեւելք՝ Իրան, Աֆղանստան: Հայրենի հետազօտողը կը փորձէ առկայ տուեալներու համապարփակ վերլուծումը, յետ քննութեան յանգելով «Հայկական» վարկածին:

Պէտք է ըսել, որ ցարդ այդպիսի փորձ եղած չէր. Մովսիսեանէ առաջ, Մարտիրոս Գալուքճեան Արատտան տեղադրած է Հայկական լեռնաշխարհ, բայց առանց ապահով կոռաւաններու վրայ դնելու իր

տեսակէտը¹: Իսկ Սերգէյ Ումառեան, զոր Մովսիսեան չի յիշեր, ընդհանրապէս կ'անտեսէ ամէն կռուան²:

Յառաջարանէն ու «Սկզբնալրիւրներ եւ ժամանակագրութիւն» գլուխէն ետք, հեղինակը Արատտա երկրի տեղադրութեան հարցին կ'անցնի: Հոս կը քննուին երեք խնդիրներ:

1. Արատտայէն դէպի Սումեր նաւարկութիւնը կը կատարուի «Ուրուկի գետ»: Միջագետքեան Ուրուկէն - որ Արատտայի հակառակորդն է - կ'անցնի Եփրատ գետը, որ Հայկական լեռնաշխարհէն ծագում կ'առնէ: Ասիկա համոզիչ կերպով կը բացատրէ արեւելեան ամէն վարկած:

2. Խուռում երկրի տեղադրութիւնը: Ուրուկի հերոս էնմերքար դէպի Արատտա կ'արշաւէ անցնելով Խուռում լեռներկիրէն: Հաս Մ. Քրէյմըրի, այս տեղանունը խուռիներու ծագման վայրն է եւ կը գետեղուի Զագրոսի Հիւսիսային լեռնամասույցները³: Այս պարագային, ի հարկէ, բացայայտ չէ եթէ էնմերքար շարունակած է հիւսիս-արեւմըտեան ուղղութեամբ՝ դէպի Վանայ լիճի աւազան, ինչպէս կ'ըսէ Մովսիսեան (էջ 15), կամ դէպի Հիւսիս-արեւելք. Քրէյմըր Արատտան կը զետեղէ Ուրմիոյ լիճի շրջանը կամ անկէ դէպի արեւելք⁴:

3. Գիլգամիշ եւ «անմահներու երկրի» նանապարհը: Արեւու սումերական Ութու աստուածը՝ հերոս Գիլգամէշին եօթը մոգական էակ կու տայ ուղեցեցելու համար «անմահներու երկրի» ճանապարհին: Ի թիւս ա'յլ պաշտօններու, այս էակները «դէպի Արատտա ճանապարհը ցոյց տուող» են. Հեղինակը կը հետեւցնէ, որ այդ երկիրը եւ Արատտան նոյնական են (էջ 17), ինչ որ մեր կարծիքով քիչ մը փութեկոտ եղրայանգում մըն է: Գիլգամէշը պարտութեան կը մատնէ մայրիներու (ներկայիս գերադասելի է «շոճիներու» թարգմանութիւնը)⁵ անտառի պահապան Խուռավազն, որ Խուռում լերան որդին է: Այս կապը ենթադրել կու տայ Մովսիսեանին, որ այդ անտառը կրնայ գտնուիլ Կորդուաց լեռներու շրջանը (աւանդաբար տեղադրուած է Ամանոսի շրջանը): Կ'արժէն նշել, որ «Գիլգամէշի խեթական տարբերակին համաձայն, հերոսն ու ընկերը՝ ինկիրուն, դէպի այդ անտառը կը ճամբորդեն Եփրատ գետի հունին հետեւելով»⁶:

1. ԳԱՎՈՒԻՔՑԵԱՆ Մ., Հայ ժողովրդի ծագումը, Մոնթրէալ, 1982, էջ 29. KAVOUK-JIAN MARTIROSI, Armenia, Subartu and Sumer, Montreal, 1987, p. 65-72.
2. ՈՒՄԱՌՈՒԱՆ Մ., Հայոց հայոց պաշտամութեում, «Սովետական Հայաստան» ամսագիր, 6, 1984, էջ 22: ՆՈՅՆ, Համաշխարհային շրիենդի առասպելը եւ հայերի նախահայրենիքը, «Լրաբեր Հասարակական գիտութիւնների», 8, 1988, էջ 59:
3. KRAMER S. N., The Sumerians, Chicago, 1963, p. 275.
4. Ibidem.
5. Myths from Mesopotamia, Creation, The Flood, Gilgamesh and Others, a new translation by STEPHANIE DALLEY, London, 1989 (repr. 1992), p. 126.
6. Idem, 127.

Առհասարակ յստակ չէ ինչո՞ւ, եթէ իրօք էնմերքար ու Գիլգամէշ Ուրուկէն դէպի Հայկական լեռնաշխարհ կ'երթան, լեռնային ճամբաններ կ'ընտրեն՝ Միջագետքի արեւելքէն, եւ ոչ՝ Եփրատի կամ Տիգրիսի հունին դիմէլ:

Գլուխի աւարտին կը քննուին «ոչ-Հայկական» վարկածները, ի մասնաւորի անոնց երեք հրմանական կռուանները.

1. Էլամէ (Սուզա-Անշան) յիշատակումը: Հստ հեղինակին, ան կապ չունի Արատոտայի ճանապարհին հետ. Ուրուկի բանագնացը Սուզային ու Անշանին կը խոնարհի, որովհետեւ ա) Սումերի արեւելքն են, իսկ Ուրուկի հովանաւոր աստուածուհին՝ Իաննա, «աստղն արեւածագի»ն էր, եւ բ) կ'արտայայտէ Սումէրի ենթակայութիւնը Էլամին բնագիրներու գրանցման ժամանակաշրջանին (Ք.Ա. 20րդ-18րդ դար):

2. Լազուարքի յիշատակումը: Այս թանկագին քարէն հանքեր կան Իրանի եւ Աֆղանաստանի մէջ: Մովսիսեանի բերած որոշ վկայութիւններու համաձայն, անիկա գտնուած է նաեւ Հայկական լեռնաշխարհի մէջ:

3. Արատոտա գետի նշումը Ուրմիոյ լիճի մօտ Ք.Ա. 8րդ դարուն: Մովսիսեանի կարծիքով, այս զուգադիպութիւնը կրնայ պատահական ըլլալ, կամ փաստ՝ Ուրմիոյ լիճի աւազանի ներառնումին Արատոտայի տարածքին մէջ, կամ արտազալթի հետեւանք դէպի այդ շրջանը:

«Արատոտա՝ շումերների աչքերով» գլուխին մէջ հեղինակը կ'եղրակացնէ, որ ակկադական «Գիլգամէշ»ի Նիցիր լեռը եւ սումերականի անանոն լեռը (լաս մեզի, պատճառ չկայ կարծելու, որ կրնան «զեռներ» ըլլալ) պէտք է Հայկական լեռնաշխարհը եղած ըլլան: Ասիկա կը բխի, անշուշտ, Աստուածածունչի հետ համագրումէն, թէեւ տապանը կանգ կ'առնէ Արարադի լեռներու վրայ («Ք լերինս Արարադայ») եւ ոչ՝ «Արարադ լեռների վրայ» (էջ 26): Քիչ մը մեքենական եւ նոյնիսկ տրամաբանական այս հետեւութիւնը կ'ուժեղանայ, մեր կարծիքով, վերջին տարիներու մէկ ուղղումով, որ ցարդ անյայտ կը մնայ հայկական բանասիրութեան. «Նիցիր» սիալ ընթերցում մըն է, բուն ձեւն է Նիմուշ, որ Ասորեստանի թագաւոր Ասորենասիրապալ Բ.ի կողմէ կը յիշուի Ք.Ա. 10րդ դարուն հարաւային Հայաստանին մէջ⁷:

Մանօթագրութեան մը մէջ հեղինակը կը նշէ, թէ սումերական դրախտավայրը՝ Դիլմուն, կրնայ տեղագրուիլ Հայկական լեռնաշխարհ, «ելնելով որոշ փաստերի գոյութիւնից» (էջ 26): Ինչպէս նոյն տեղը կը յիշէ, սովորաբար Դիլմունը, ուր ջրհեղեղէն ազատած Զիուսութեան-Ուտնապիշտիմը կը տեղաւորուի աստուածներու կողմէ, կը

7. Idem, 44, ուր սակայն Արարադի լեռները կը շփոթուին Արարատ լերան հետ: Տե՛ս նաեւ Տալլիի վկայակոչած աղբիքը. LAMBERT W. G., Note brève, Nisir ou Nimus, Revue d'assyriologie, 80, 1986, p. 185-6.

զետեղուի Պահրէյն, իսկ այդ անունով կը յիշատակուի մինչեւ իսկ Ք.Ա. ծրդ դար՝ Ասորեստանի Սարգն Բ.ի ժամանակ⁸, որով Հայկական լեռնաշխարհի թեկնածութիւնը հարկ է մէկդի ձգել:

Արատայի անունին ստուգաբանութեան նուիրուած գլուխին մէջ, Մովսիսեան կը հարաժարի Գամլըելիձի ու իվանովի առաջարկէն (Հ.Ե. ար «գետ, ջուր») եւ կ'ընդունի Հրաչեայ Մարտիրոսեանի ստուգաբանութիւնը՝ Հ.Ե. արտ «օրէնք» արմատէն, քանի որ սումերները Արատան կը յիշեն իբրեւ «սուրբ օրէնքներու երկիր»: Անկէ նաեւ կը բխեցնէ Ուրարտու, Արարատ-դ եւ Կարդու (Kı-ardu) տեղանուններու ստուգաբանութիւնը, ինչպէս եւ Արդինի քաղաքանունը (էջ 30-32):

Մրամիտ ըլլալով հանդերձ, ստուգաբանութիւնը խնդրական ըլլալէ չի դադրիր: Հ.Ե. արտ հայերէնով կու տայ արդ եւ ենթագլել, որ այս ձեւը ծագած ըլլայ հնդիրանական բարբառախումբէ (հմտ. աւեստ. arota) պատմական որեւէ հրմք չունի, ոչ ալ լեզուական յետագայ երկարաձգում: Ար-արտս արուեստական պասուաստումը (Aratta-ի սղում սումեր-ակաղական դասագիրքերու մէջ՝ Aratta-Aratus artu tur «տեղ, վայր») բռնազրօսիկ է, անտես կ'ընէ Uruatri-ն: Urarata Ararata Ararat, միւս կողմէ, կ'անտեսէ Այրարատ-ը:

Գալով դիցաբանական առընչութիւններու հարցին, նաև կը քըն-նարկուին Դումուզի-Ինաննա յարաբերութիւնները (Արա Գեղեցիկ-Շամիրամ դիցավէպի միջագետքեան տարբերակը). Դումուզի Արատայի հովանաւորն է (հասկնալիօրէն, Արատայի հետ կապուած բոլոր անունները սումերական են. ասիկա չի նշանակեր, որ իրօք այդպէս եղած ըլլան), իսկ անոր հայրը՝ էնկի, որ սումերական ջուրի աստուածութիւնն է, կրնայ կապ ունենալ Հայկական լեռնաշխարհի հետ: Ասիկա, ըստ Մովսիսեանի, որովհետեւ էնկիի ակլաղական անունը՝ էտ, կը հնչուէր Հայա (էջ 40):

Այս հարցը տարիներ առաջ շօշափած էր – Մովսիսեան չի յիշատակեր զինքը – հնագէտ Ստեփան Եսայեանը, որ նոյնիսկ Հայասայի սահն ստուգաբանած է սումերերէն «տոռն, ժողովուրդ» իմաստով, իբր թէ «Հայայի տոռն, ժողովուրդ»⁹: Մովսիսեանի կարծիքով, Հայայի ու Բէլ-Մարդուկի պատմութիւնը՝ պահպանուած «Ակիտու տօնահանդէս» կոչուած բնագրին մէջ, Հայկ ու Բէլի խորենացիական առասպեկի բարելունեան տարբերակն է:

Անշուշտ, հարցումները դեռ կուտակուած են. օրինակ՝ Մովսիսեանի այն հաստատումը, թէ ինաննան ու Դումուզին տարբեր ընտանիքներու կը պատկանին, ճիշտ չէ. էնկին՝ Դումուզիի հայրը, եւ

8. ROUX GEORGES, *Mesopotamia. Historia politica, económica y cultural*, Madrid, 1990, p. 339.

9. ԵՍԱՅԵԱՆ Ա., Նորից «Վիշապ» կոբողների մասին, «Քանդեր Երեւանի Համալսարանի», 2, 1985, 91:

Սուէնը՝ ինաննայի հայրը, ենթի որդիներ որդիներ են¹⁰: Պահ մը ընդունելով, որ Հայան Հայկական լեռնաշխարհէն կրնայ անցած ըլլալ Միջագետք, տակաւին հարցական է թէ ի՞նչ է իր եւ Հայկի կապը, ի՞նչպէս կը ստուգաբանուի Հայկ անունը եւ ի՞նչպէս կ'արտայայտուի Հայկի ջրային գործառոյթը. Եսայեանի ստուգաբանութիւնը եւ տուած «Ջրային» գիծերը բնաւ համոզիչ չեն¹¹: Այսուհանդերձ, հետաքրքրական է որ Միջագետքի մէջ Դումուզի կ'առնէ Օրիոն համաստեղութեան տեղը¹², իսկ մեր մէջ, ինչպէս յայտնի է, Օրիոնը թարգմանուած է Հայկ:

Հեղինակը նաեւ կ'անտեսէ ուրիշ խնդիր մը. եթէ Հայան Հայկական լեռնաշխարհէն փոխառութիւն է, ի՞նչ է իր եւ էնկի փոխյարաբերութիւնը: Փոխառութիւնը պէտք է եղած ըլլայ ակկադական ժամանակաշրջանին՝ Արատտայի յիշատակումէն ետք, եթէ չենթադրուի, որ էնկի ջուրի աստուածութեան բուն անունը չէ, այլ միայն «կեղծանուն» մը (ըս-կի, «Երկրի տիրակալ»), ինչ որ քիչ հաւանական է: Արդ, քիչ մը դժուար է սումերական եւ ակկադական անջատ փոխառութիւններ ենթադրել:

Նկատի ունենալով, որ Ք.Ա. Յըրդ հազարամեակի Հայաստանի վաղբրոնգէդարեան մշակոյթի միասնական տարածքը կը համընկնի «պատմական Հայաստան»ի սահմաններուն հետ, հեղինակը կ'ենթադրէ, որ այդ մշակութային գոտին կոչուած է Արատտա, ու «արատտացիներ» այդ մշակոյթը կերտողները (էջ 67):

Մովսիսեան գրեթէ ամբողջութեամբ քննած է Արատտայի հետ կապուած մանրամասնութիւնները, որքանով որ մեր գիտելիքներուն ներկայ մակարդակը թոյլ կու տայ: Վերը յիշուած միջագետքեան դիցավայերու անգլերէն նորագոյն թարգմանութիւնը, օրինակ, մատենագիտական թարմ աղքիւրներ կը բերէ, որոնք ինչ-ինչ կէտերու համար թերեւս լրացուցիչ ըլլային: Մովսիսեան, մատենագրութեան հայթայթումի բնական դժուարութիւններուն առընթեր, լաւագոյնը ըրած է գիտական պատշաճ մակարդակով գործ մը գլուխ հանելու համար: Իսկ ասիկա քիչ չէ, եթէ նկատի ունենանք, որ իր պրապտումներու ծիրեն մէջ հակագիտական հրապարակումներու քանակը բական նկատելի է:

Գրքոյ կը օժտուած է հայերէն, ուուսերէն եւ անգլերէն ամփոփումներով: Վերջինի պարագային, ցաւալիօրէն լեզուական մակարդակը գոհացուցիչ չէ, ինչ որ առհասարակ հայրենիքի մէջ արտադրուած անգլերէն կամ ֆրանսերէն շարադրանքներու մակարդակն է: Պարզ

10. ՔԼԵՆԴՐԱ-ԲՐԱՆՏ, ձամապարհորդութիւն դէպի Բարելոն, Երեւան, 1981, 189:

11. ԵՍԱՑԱՆ Ս., Խշ. աշխ. 92:

12. ROUX, op. cit., 108.

է, որ գիրքին խորագիրը - ի դէպ, աւելի ճշգրիտ էր ըսել «Արատտա. Հնագոյն պետութիւնը Հայաստանում» - չի կրնար թարգմանուիլ The Ancient State in Armenia: Aratta, այլ՝ Aratta: The Oldest State in Armenia: Շարահիւսական, քերականական եւ ուղղագրական սխալներ առատ են:

Արտակ Մովսիսեան չի յաւակնիր «վերջնական պատասխան» տալ, բայց մեզի կը թուի, որ, նշուած անորոշ կամ քիչ համոզիչ կէտերով հանդերձ, իր տեսութիւնը այլընտրանք մըն է գոյութիւն ունեցողներու կողքին: Արատտայի եւ յարակից հարցերու հետազօտութիւնը կը կարօտի անդրագոյն քննութեան, իսկ այս ուսումնասիրութիւնը յուսալի մեկնակէտ մը կրնայ նկատուիլ:

ՎԱՐԴԱՆ ՄԱՏԹԵՈՍԵԱՆ